

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԱՅԱՅ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 22

1 Մարտ 1896



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՅՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պայլ Ակ Ճամսեսի թիւ 20

1895

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Սիպերիացի մանկավարդ Օրիորդը — Յ. Վ. Միւտիւն.
- 2 Հրեական Պասեբն.
- 3 Վարդապետութիւն ԺԲ. Առաքեց — Ս.Վ.Ն
- 4 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՑԻ — ՅՈՎԼ. Վ. Աբելյան.

Պ Ա Տ Վ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ա Յ

Վեցերորդ Տարի

Թիւ 22

15 Մարտ 1896


ՔՍԱՎԻՔ ՏՀ ՄԵՍԹՐԸ ԿՈՄՄԻ

ՍԻՊԵՐԻԱՑԻ

Մանկաւագող Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



(Նարունակաքին տես անցեալ թիւն)

Յաճախ զի՞նքը մերժող երբ կը տեսնէին թէ լաւ
լով կը հեռենար՝ վերստին կը կանչէին ու լաւ ընդունելութիւն
կ'ընէին իրեն։ Մուրացկանք, ոյք սովորած են մերժմանց, զրեթէ
անզգայ կ'երեւին սոյնպիսի պարագայից մէջ. արդ Բրասքովի
որչափ որ այժմ ողորմելի վիճակի մէջ կը գտնուէր, սակայն
իւր ճամբորդութենէն առաջ բնաւ մէկու մը զթասիրութեանը
դիմելու հարկաւորութիւն ունեցած չըլլալով հակառակ իւր
ողոյն բողոր զօրութեան ու համակամութեան սաստիկ վիշտ
կը զգար մարդիկներուն մերժմանց համար. մանաւանդ երբ ա-
նոնց բուն պատճառն իր անձին վրայ լաւ համարում չունենա-
լին յառաջ կուգար։

Վերոյիշեալ պարագային մէջ՝ իւր անցազիրը ցուցնելով
անկէ գոյացած բարի արդիւնքն համոզեց զինքն ապագային
մէջ եւս ցոյց տալու զայն, ամէն անգամ որ զինքն հիւրընկա-
լողներէն աւելի կարեւոր չնորհք մը ձեռք բերել ուղէր: Նոյն
պաշտօնական թուղթին մէջ հարիւրապետի աղջիկ անունն
իրեն տրուած էր, այս յորջորջումն յոյժ օգտակար եղաւ իրեն
այլեւայլ առիթներու մէջ: Սակայն ինքն ի սէր ճշմարտութեան
կ'ըսէր թէ քիչ անգամ դժբախտութիւն ունեցած էր մերժուե-
լու, մինչդեռ անթիւ անհամար էին մարդասէր սիրով իրեն ե-
ղած հիւրընկալութիւնք. «գուցէ ոմանք կարծեն՝ կը զրուցէր
ինքն յետոյ՝ թէ իմ ճամբորդութիւնս շատ աղէտալի ու արկա-
ծաբեր եղած ըլլայ, որովհետեւ մի միայն իմ կրած նեղութիւն-
քըս եւ կամ ունեցած տափնապներս կը պատմեմ. բայց եթէ
բան մը չեմ ըսեր բարետոնմիկ անձանց կողմանէ ինծի եղած
հիւրասիրութեան վրայ, պատճառն այն է որ ոչ ոք կ'ուղէ լսել
անոնց պատմութիւնը»:

13. Իւր գլուխն եկած այենայլ ծանր փորձանքներէն
ողջամբ կ'ազատի:

Մանկամարդ օրիորդին ուղեղնացութեան ժամանակ այն-
պիսի տափնապալից վտանգ մը հանդիպեցաւ, որ ինքը կար-
ծեց թէ մօտալուտ է օրհասն. այս դէպքիս ամլուր եղակա-
նութեանն համար կ'արժէ որ ծանօթացընենք զայն մեր ընթեր-
ցողաց:

Երեկոյ մը զիւղ մը համնելով՝ երբ տուներուն մօտէն կը
քալէր կ'անցնէր օթեվանելու տեղ մը գտնելու համար, տա-
րեց ու ժանտատեսիլ դէմքով զիւղացի մը որ ՚ի սկզբան շատ
խիստ կերպով մերժած էր զանիկայ իւր քովն հիւրընկալու՝
աղջկան ետեւէն երթալով նորէն իւր տունն հրաւիրեց: Բրաս-
քովի վարանելու սկսաւ. թէ արդեօք այսպիսի հրաւէր մ'ըն-
դունելո՞ւ էր. եւ սակայն մարդուն ետեւէն զնաց՝ վախնազով
որ չկարենար ուրիշ բնակարան մը գտնել զիշերելու համար:
Երբ զեղջական տունն հասան, տեսաւ որ պառաւ կին մը կար
միայն՝ որուն կերպարանքն իւր տուաշնորդինէն աւելի չարա-
գէմ էր. այս վերջինը զգուշութեամբ զուռը փակեց, ու պա-
տուհաններուն փեղկերն ալ լաւ մը զոցեց: Այս հիւրընկալող-

ներուն ըրած տարօրինակ ընդունելութիւնն, եւ մանաւանդ իրենց այլանդակ դէմքն՝ տեսակ մը վախ ագզեցին Բրասքովեայ, որ կը զղջար ասոնց տունը ըլլալուն։ Նստեցուցին զինքը խուցին մէկ անկիւնը. ճրագի տեղ՝ երեւնափայտի բոցավառ կրկուաներ որմածակի մը մէջ զետեղուած լոյս կուտային, եւ ստեակ սպառածներուն տեղը նորեր կը դրուէին։ Սոյն բոցին տիվատեսիլ լուսոյն մէջ երբոր մանկահասակ խեղճ օրիորդը կը համարձակէր աչքերը վեր վերցընելու, կը նկատէր զինքն հիւրընկալող անծանօթներուն ականողիքն իւր վրայ սեւեռած. վերջապէս քանի մը վայրկեան լուսութիւնէ ետքը, պառաւն հարցուց իրեն, ռուսկից կուգաս»։

— «Եշմէն կուգամ, պատասխանեց աղջիկն, եւ ՚ի Ա. Բեթերսպուրկ կ'երթամ»։

— «Ո՞ն ո՞ն, ըսել է թէ շատ ստակ ունիս այսպիսի երկայն ուղեւորութեան մը ձեռնարկելու համար»։

— «Քովս միայն պղնձէ ուժուուն կոպէկ (= 14 դահեկան արծաթ) մնացած է,» կրկնեց երկչուութեամբ Բրասքովի։

— «Սուտ կը խօսիս, գոչեց չարաճնի պառաւն, այս սուտ կը զրուցես. ոչ ոք ճամբայ կ'ենէ այնքան հեռու տեղ երթալու. համար այսչափ քիչ ստակով»։ Մանկամարդ օրիորդն ՚ի զուր կը բողոքէր թէ բոլոր ունցածն այն էր. իր ըսածին հաւատք չէին ընծայեր։ «Թուղութէն ՚ի Ա. Բեթերսպուրկ միայն ուժուուն կուպէկով, հաւանականն է այս, եհէ, հաւալս չգար»։

Թշուառ աղջիկն այսպէս թշնամանեալ ու դողդղալով՝ հազիւ կրնար արցունքը զսաել, եւ ցած ձայնով կ'աղօթէր առ Աստուած որ օգնութեան համան իրեն։ Սոյն միջոցին առջեւը բերին զրին քանի մը հատ եփած գետնախնձոր կերակուրի համար, եւ անմիջապէս յետոյ՝ այս նորօրինակ հիւրընկալող կինը խորհուրդ տուաւ անոր շուտով երթալու պառկելու. Բրասքովի որ սաստիկ կասկածիլ սկսած էր ասոնց գող ըլլալուն՝ յօժարակամ իւր քովին ունեցած բոլոր ստակը տալու պատրաստ էր ասոնց ձեռքէն ազատելու համար. բայց սակայն ձայն չնանեց։ Մասամբ զգեստներն հանելով՝ վառարանին կամ թոնիրին (1)

(1) Առևաստանի վառարանները շատ ցնդարձակ են, եւ զիւղացիք անկողին ջունենալով այս երկրին մէջ՝ հազած ըգգեստներովնին կը պառկին իրենց տնակներուն մէջ՝ երբեմն հստարաններու. վրայ երկրնեալով եւ երբեմն ալ բռնիրին վրայ,

վրայ եղաւ ուր զիշերը պիտի անցընէր, եւ զիտմամբ վարը թողուց իւր զրագաններն ու պարկը անոնց տրամադրութեան ներքեւ, որպէս զի զիւրաւ կարենային համրել քովն ունեցած զրամիկն ու այսպէս ինքը զերծ մնար իւր վրան գլուխը խուզելու ամօթալից վաանդէն:

Երբ ուրեմն կարծեցին թէ քնացած էր, սկսան անոնք խուզարկութիւնքը բրասքովի տագնապալից ողուզ մտիկ կ'ընէր խօսակցութիւննին. «անշուշտ ուրիշ ստակ ալ ունի քովը, կըսէին մէկմէկու. ապահով եմ թէ թղթադրամ (1) եւս պիտի դանուի վրան» «Աչքովս տեսայ, աւելցուց պառաւը, թէ վիզէն ժապաւէնով մը քսակ մը կախուած կար, հոն պիտի ըւլայ իւր զրամը» Եւ յիրաւի, մանկամարդ աղջիկը մոլմաթէ փոքրիկ քսակ մ'ունէր, զոր միշտ իւր վրայ կը կրէր, ուր պահած էր իւր անցագիրն թետոյ սկսան աւելի ցած ձայնով խօսելու, եւ երբեմն երբեմն իր ականջն հասնող բառերը շատ ապահովութիւն չէին ներշնչել իրեն. ոռչ ոք տեսաւ անոր մեր առունը մանելը՝ կ'ըսէին իրարու այս թշուառականները. նաև մանաւանդ եւ ոչ իսկ զիւզիս մէջն ըլլալը մէկ մը մտքէն կ'անցընէ» Եւս քան զեւս մէջերնին ցած խօսեցան. քանի մը վայրկեան լոռութիւն պահեէ ետքն, յորում իւր երեւակայութիւնը մեծամեծ աղէտ քներ մտացն առջև կը ներկայացընէր, յանկարծ հէք աղջիկը տեսաւ իւր մօտն երևնալ անճոռնի գըլուխ մը՝ զարհուրելի պառաւին էր, որ ճանկոտելով թօնրին վրայ եղաւ. բրասքովեայ արիւնն իսկոյն երակներուն մէջ պազեցաւ սառեցաւ. պազառանօք աղաչեց տնոր խնայելու իւր կենաց, եւ վերստին ապահովընելով զանիկայ որ ուրիշ ստակ

որ լնդարձակագոյն ու միանգամայն ջերմագոյն տեղն է նմեռ. ատեն.

(1) Անցեալ դարսն վերջերն ուկիէ եւ արծարի դրամները դոյզնագիւտ ըլլայով ՚ի Ռուսիա, սովորաբար գործածուածներն եին պղնձէ ստակ կամ հաղեկ, որուն հարիւր հատը մեկ բուքի բդրադրամ կ'արժէր, եւ զանազան արժեքով բդրադրամ. ինչպէս հինգնոց՝ տասնոց՝ քսանեհինգնոց՝ յիսունոց եւ հարիւրնոց բուքի. ասոնք եին միայն յալսիմառու. ամենօրեայ գործածուրեան մէջ անցնող ստակները.

չունէր քովը Բայց անողոքելի այցելուհին՝ առանց բնաւ պատասխանելու՝ սկսաւ պրագտելու թշուառ օրիորդին հափուատներուն մէջ, եւ նոյն իսկ կօշկացը մէջ զորոնք մէկիկ մէկիկ ոտքէն հանել տուաւ, նոյն միջոցին էրթկը լոյս մը բերելով՝ մտնրամասնաբար զննեցին քննեցին անցազրին քսալին եւ տփերն իսկ բանալ տուին մի առ մի Վերջապէս այս զոյզ մը հինօրեայ չարաշուէրները տեսնելով իրենց ամէն խուղարկութեանց անօգուտ ըլլալն՝ թոնիրէն վար իջան. եւ մեր մանկահասակ ուղեւորն աւելի մեռած քան թէ կենդանի թողլով գնացին:

Այս սոսկալի տեսին՝ եւ մանաւանդ նոյնին միւսանգամ կրկնուելուն վախն՝ երկախն ժամանակ Բրասքովեայ աչքէն քունը փախուցին՝ Բայց երբոր անոնց խորդալու ձայնէն հասկըցաւ թէ խորունկ կը քննանալին, կամաց կամաց ինքն ալ հանդարտեցաւ ու յովսութիւնն յաղթելով կրած վախին՝ հուսկ ուրեմնն խոր քուն եղաւ. Սրդէն իսկ լուսայած էր երբ պառաւը զանիկայ արթնցուց. թոնիրէն վար իջնելով՝ մեծ զարմանքով տեսաւ որ էրիկ կնիկ կարծես կերպարանափոխ եղած էին, աւելի բնական մարդարսէր վարմունք մը կը ցուցընէին իրեն. ուզեց անյապաղ ճամբայ ելնել, բայց անոնք ստիպեցին որ մեկնելէն առաջ՝ ի միասին կերակուր ուտէին. Մէկէն պառաւը փոյթեռանդն արտորանօք սկսաւ պատրաստութիւն տեսնել, ինչ որ առջի իրիկունն ըրած չէր բնաւ. Երեքժամինն ձեռքն առնլով վառարանին վրային վար առաւ ոռուսական ապուրի (1) պատուկը, եւ լեցուն սինակ մը Բրասքովեայ առջիւը զրաւ. Սոյն միջոցին իւր ամուսինը վետանադոնակին կափարիչը բանալով՝ զուրս հանեց քվաս (2) կոչուած ըմպելիքին սափորը ու լեվլեցուն աման մը աղջըկան ներկայացուց. Քիչ մը ապահովցած այս անակնկալ հիւրասիրութենէն, մանկամարդ օրիորդն անոնց հարցմանց պարզութեամբ կը պատասխանէր. մասամբ եւս պատմեց իւր պատմութիւնը. իրենք կարծես թէ հետզհետէ կը հետաքրքրուէլն. եւ ուզելով արդարացընել իրենց նախընթաց վարմունքը, վրա-

(1) Այս ոռուսական ապուրն ուրիշ բան չէ երեւ ոչ բրու կադամբ եւ աղած միս՝ ի միասին եփած զուրի մեջ:

(2) Տեսակ մը բերեւ զարեցուր՝ հաճարի ալիւրէ շինուած:

տահացուցին զինքը թէ՝ իրենց առջի իրիկունը գիտնալ ուզելը թէ վրան աւելի ստակ ունէր թէ ոչ, ուրիշ բանի համար չեր բայց եթէ անհիմն կասկած ունենալնուն որ ինքը զող մ'ըլլար՝ եւ աւելցուցին թէ՝ կրնար իր քովն ունեցած ստակն համրել համոզելու համար որ իրենք ամենեւին զող չէին. Վերջապէս Բրասքովի հրաժեշտի ողջոյնը տուաւ ասոնց եւ մեկնեցաւ, չգիտնալով թէ չնորհակալութիւն մ'ալ ընելու էր իրենց թէ ոչ. բայց ստուգիւ շատ երջանիկ սեպելով ինքինքն այս աւագակաց այրէն ողջամբ աղատելուն համար.

Երբ զիւղէն քանի մը մղոն հեռացաւ, հետաքրքրութիւն ունեցաւ քովն եղած ստակն համրելու. ընթերցողն անշուշտ իրեն պէս սաստիկ պիտի զարմանայ՝ լսելով թէ փոխանակ 80 կոպէկի, զոր մանկամարդ աղջիկն իր գրպանն ունենալ կը կարծէր, 120 կոպէկ գտաւ քսակին մէջ. հիւրլնկալողք անտարակոյս 40 կոպէկ աւելցուցեր էին վրան. Բրասքովի շատ մեծ հաճոյք կը զդար այս իր զիսուն եկածը պատմելու ատեն, իրը յայտնի ապացոյց մը աստուածային պաշտպանութեան՝ որ անանկ յանկարծական կիրպով այս չարաբարոյ անձանց սիրտը փոխած էր:

Քիչ ժամանակ յետոյ՝ ուրիշ մեծ վտանգ մ'ալ անցուց, որմէ շատ վախցաւ. Օր մը երկայն ճամբար երթալիք ըլլալով, առաւօտեան ժամը երկուքին մեկնեցաւ այն տեղէն ուր զիշերած էր. զիւղէն եղած միջոցին՝ կատաղի շուներ չորս կողմը պաշարելով վրան յարձակեցան. խեղճ աղջիկը վազելու սկսաւ, ինքինքը պաշտպանելով խոշոր գաւազանով մը զոր ձեռքն ունէր. Սյա բանս եւս քան զեւս անոնց կատաղութիւնն աւելցուց, եւ գամբռներէն մին իւր պարեգօտիկին քղանցքը խածնելով պատռեց: Բրասքովի գետին ինկաւ, եւ ինքինքն Աստուծոյ կը յանձնարարէր: Մի եւ նոյն ատեն զգաց որ այս կատղած զաղաններէն մոլեզնագոյնն իւր ցուրտ ցոռւկն անոր վիզին վրայ զրած կը հոտուըտար. «Կը մատածէի՝ կ'ըսէր ինքն՝ որ զիս մրրկէն ու աւազակաց ձեռքէն ազատողն, անշուշտ այս նոր վտանգէն եւս պիտի փրկէր զիս» Եւ յիրաւի շուներն ամենեւին մնաս մը չհասցուցին իր անձին, անցորդ զիւղացի մը յիրուցան ըրաւ զանոնք:

14. Իւր ուղեգնացուքեան շարունակութիւնը

Զմեռնային եղանակն երթալով կը յառաջանար. Բրասքովի ութ օրուան չափ ստիպուեցաւ զիւղի մը մէջ մնալու՝ տեղացած սաստիկ ձիւնին պատճառաւ, որովհետեւ ճամբաներն անանցանելի դարձած էին ոտքով գնացողներուն. Երբ ըստ բաւականի հարթուեցան բալխիրներէն, ինքն արիաբար կը պատրաստուէր հետիւոս իւր ուղեգնացութիւնը շարունակելու. բայց զինքն հիւրընկալող զիւղացիք իրեն միտքը փոխել տուին՝ մատնանիշ ընելով այս բանիս վտանգն, Վամն զի այս կերպով ճամբորդութիւն ընելն անհնարին է սոյն եղանակին նոյն իսկ ամենանուժկու մարդկան համար, որք անվրէպ մահուան մը պիտի ենթարկուէին անշուշտ այս սառնասառոյց անապատներուն մէջ՝ երբ բքայոյզ ձիւնն անհետ կ'ընէ բոլորովին ճամբաները:

Բարեբաղդաբար նոյն ատեններն հասաւ այս զիւղը բալխիրներու խումբ մը. ասոնք պաշար կը տանէին Եքաթերին-պուրկ քաղաքն առաջիկայ Ս. Ծննդեան տօներուն համար, Սայլորդք յօժարաբար տեղ մը տուին իրեն բալխիրներուն միոյն վրայ. բայց սակայն հակառակ ամէն ինամոց այս բարեսիրտ մարդկանց՝ խեղճ աղջկան հագած զգեստները բնաւ յարմար չըլլալով ձմեռնային ցրտաշունչ եղանակին, զժուարաւ կրնար ինքն հանդուրժել ցուրտին խստութեանը՝ ինքզինքը պատսպարելու համար փաթթուելով ապրանքները ծածկող խսիրներէն միոյն մէջ:

(Նարայարելի)



ՀՐԵԱԿԱՆ ՊԱՍԵՔՆ ՈՒ ՏՈՄԱՐՆ

ՄԵՐ 66 ԹՈՒՍԿԱՆԻՆ

Ա. Քրիստոնէական թուականին 66 տարւոյն հրէական տոմարն՝ հիմակուան հրէից գրեթէ անծանօթ ու իրենց սովորութեան հակառակ օրինակ մ'է։ Վասն զի աշնային զիշերահաւասարէն առաջ աւելեաց ամսոյ մը դոյութիւնը կը տեսնենք։

Ինչպէս ծանօթ է լուսնարեւային տոմարը գործածօղ ամնն ժողովուրդներ երկու կամ երեք տարին անգամ մը տարւոյն տասուերկու ամսոց վրայ երեցտասաներորդ մը կ'աւելցունեն եղանակաց ուղղութեանն համար Ներկայ հրէից տոմարին մէջ այս աւելեաց ամիսն նիսան ամսէն առաջ կը դրուի, ձմերուան վերջը՝ Քրիստոսի 66 թուականին այս յաւելեացն վեց ամիս վերջը դրուած էր, ամարուան վերջը, Թղթինեն առաջ։

Այս հիմակուան սովորութեան հակառակ զիրքն՝ հրէական երկու մեծ տօներու թուականներու հաստատութեան էր, որ է Պասեքն (15 նիսան) և Տաղաւարքն (15 թշրի). այս երկու տօներն ըստ Յովիսեպպոսի պատմութեան վկայութեան՝ 66 թուականին կ'իյնան՝ առաջինն մարտի 29 ին, եւ երկրորդն յաջորդ հոկտեմբերի 22 ին Այս երկու թուականներն լուսնական եօթն ամսոց հաւասար ժամանակաւ իրարժէ բաժնուած էն. մինչդեռ այժմեան հրէից տոմարին նայելով Պասեքն մինչեւ Տաղաւարաց տօնն վեց միայն ամիս կ'անցնի. այսինքն նիսանէն մինչեւ թշրի Այս վերջինէն առաջ դրուած ամիսն աւելեաց է։

Հրէական պատմութեան մէջ 66 թուականին այս երեւոյթն միայն այդ տարւոյն համար բացառութիւն մը չէր կրնար ըլլալ. անշուշտ նման զիսպաց մէջ ընդհանուր կանոնի մը հետեւութիւնն էր։ Այս տեսութեամբ կարեւոր է քննել այս կէտն, եւ մարտի 29 ն ու հոկտեմբերի 22 ն այդ տարուան Պասեքի եւ Տաղաւարաց տօնին օր ըլլալն հաստատել։

Ահաւասիկ այդ լուսնական ամիսներուն համար աստղաբաշխական հաշիւներու ցոյց տուած արդիւնքն.

Մարտի 15 ին նոր լուսինն երեւցաւ 66 թուականին, ժամ 2, 51 ին, նոյն օր ժամ 5, 59 ին միջին նոր լուսինն էր։

Հստ այսօմ հրէից համար նոյն մարտի 15 ն ամսամուտ էր,
որով լուսնական ամսոյն 15 ն մարտի 29 ին:

Յաջորդ ապրիլ ամսոյն նոր լուսինն էր ապրիլի 13 ժամ
15, 57 ին, իսկ միջին նոր լուսինն 13 ապրիլ՝ 18 ժամ 44 ին:
Ժամական յետամեացութեան առթիւ ամսամուտն ապրիլ 14 ին
էր, որով 15 երորդ օրն՝ ապրիլի 28 ին:

Հոկտեմբերի մէջ շաղկապումն կար, այսինքն՝ նոր լուսինն
(ծշմարիսն) հոկտեմբերի 8 ին ժամ 4, 12 ին էր, եւ միջին նոր
լուսինն 7 հոկտ. ժամ 23, 8: Որով նոյն օրն ամսամուտ էր եւ
հոկտ. 22 ին ամսոյն 15 ն:

Այս հաշիւներն Երուսաղեմի միջօրէականին վրայ կատա-
րեցինք, օրերն երեկոյին սկսելով մինչեւ միւս երեկոյ 24 ժամ-
ըստ արեւելեան վաղեմի սովորութեան:

Բ. Նոյն 66 թուականին Տաղաւարաց տօնին թիւն շատ
զիւրաւ կը գտնուի. վասն զի Յովսեպոս պատմիչ (Պատր. Բ,
1, է) կը վկայէ: Կը պատմէ սա թէ ինչպէս հրեայք Սիւրիոյ
դատաւորին կեստիոսի զօրութեան դէմ հակառակեցան ի Գա-
րաւոն, Մեծ տօնին օրուան հանգիստն արհամարհելով. այս
մարտէն վերջ հօթն օր կ'անցնի եւ Կեստիոս Երուսաղէմ կը
մտնէ. Երեսներորդ օր հոկտեմբերի, կ'ըսէ: Հստ Յովսեպոսի,
(Պատր. Բ, 1, է) հիւսպերբէրիդեան ամսոյ երեսուն. այսպէս կը
կոչուէր ըստ յոյն ասորուոց հոկտեմբեր ամիսն. հեղինակիս ժա-
մանակ յոյն ասորիք հարիւր տարիէ աւելի յուլեան տոմարն
կը գործածէին, ամոոց անուններն ասորերէն տալով:

Հոկտեմբերի 30 էն եօթն օր առաջ Տաղաւար տօնն էր,
հոկտեմբերի 22 ին, 66 թուականին: Աստղաբաշխական հաշուով
կ'ըստուգի թիւն. վասն զի ամսոյն 15 ն էր, այսինքն լուսնի
լրումն. ինչպէս տեսանք:

Գ. Նոյն տարւոյն Պատեքն մարտի 29 ին եղած ըլլալն
թէպէտ եւ Յովսեպոս չվկայեր, եւ նոյն իսկ հրմակուան հրէից
տոմարին կանոնաւ՝ որ Տաղաւարաց տօնէն ճիշդ վեց ամիս ա-
ռաջ կը դնէ Պատեքն՝ կրնանք հետեւցունել՝ թէ այդ տարին
ապրիլ 28 ին լուսնի լրման հետ զուգադիպած ըլլայ, որ է ըսել
թէ պաշտօնական զիշերահաւասարին (մարտ 25) յաջորդող
երկրորդ լուսնի լրման կրնար յետաձգութիւ Երուսաղեմի կոր-

ծանումէն առաջ Զատիկն, սակայն առանց Երևաղեմի չարաբասափկ օրէն առաջ հրէական Պասեթներու բացառական տեղափոխութեան կարելի լինելն քննելու հոս, այս յայտնի է որ 66 թուականին Զատիկն ամիս մը վերջ չճպուեցաւ, թէպէտ եւ կարելի էր, Պիտի հաստատենք հոս՝ Պասեթի մարտի 29ին կատարուելն այդ թուականին, որ կանոնաւոր օրն էր, զիշերահաւասարին առաջին լուսնի լրման: Որով եթէ այդ տարի այս երկու տօններու միջոցն եօթն ամիս երկարացաւ, 15 նիսանէն մինչեւ 15 Թշրի, ըսել է թէ վերջինէն առաջ աւելեաց ամիսը մտաւ:

Դ. Վաթսունուվնց թուականին Պասեթին մարտի 29ի լուսնի լրման հետ զիպելն հաստատելու համար՝ բաւական է Յովսեպսոի այդ տօնին նկատմամբ եւ մինչեւ մայիս 16 հանդիպաններուն պատմածն կարդալ, Մայիս 16 ն ինքնին հրեայ պատմիչն կը յիշէ:

Այդ թուականին Զատիկն Հրէից Հռոմայեցւոց դէմ հոչակած մարտէն քանի մը չաբաթ միայն առաջ է, զայդ Յովսեպսո կը վկայէ այդ զիպաց նկարին մէջ երկու տեղ. ահա այդ հատուածներուն քաղուածն:

Յուզայաստանի մէջ խաղաղութիւն էր, ոչ ոք կը կարծէր ապստամբութեան երեւել, որոյ ծնունդ եղաւ մարտի զայրոյթն եւ կործանումն Սիւրիոյ գատաւորն Կեսարիս Գալլոս և Յուզայաստանի խնամական Գեսափոս Փլորոս 'ի ծագաց երկրի զիմող ու խատաւորներու հետ եկան յԵրուսաղէմ, ըստ տարեւոր սովորութեանն:

Սիւրիոյ գատաւորն ահազին ամբոխն կառկածելով կը խնդրէ քահանանաներէն որ յրուեն զանոնք: Սոքա այս բանիս համար տօնին օրն պատշաճ սեպեցին, յորում օրուան ժամն իննէն մինչեւ տասնումէկ զոհերն ընելով՝ առ տնին՝ այսինքն 10 հոգիէ մինչեւ 20 ժողովելով կ'ուտէին: Զոհերուն թիւն էր 255,600, որով եթէ միայն 10 հոգի համարենք զոհի մը տեարքն՝ կ'ունենանք 2,556,000 անձ սրբեալ, ըստ հրէական օրինաց, վասն զի հիւանդներն՝ օտարներն՝ ոչ սրբեալքն՝ զատկական սեղանին չէին կրնար հաղորդիլ, (Յովս. Պտր. Զ. ԽԵ):

Այս ամբողջ ամբոխն՝ որոց թիւն էր գրեթէ երեք միլիոն՝ կը դիմէ առ զատաւորն Սիւրիոյ և կ'աղաչէ Փլորոսի անխղ-

ճութենէն աղատել զիրենք. սակայն սա կը ծիծաղէր անոնց վրայ:

Դատաւորն ջանաց խաղաղել զանոնք՝ ապագային խօսք ու յոյս տալով անոր սիրտը շահելու. եւ դէպ յԱնտիոք ճամբայ ելաւ. Փլորոս մինչեւ Կեսարիա ընկերացաւ անոր Կառավարիչն խորհելով որ Հրէայք խաղաղ մնալով կրնան իր վըրայ կայսեր բողոքել՝ խատացուց ձեռքք՝ որպէս զի ասոնց ապատամբելով մարտ ծնանի եւ իր անագործն խժղութիւնքն ծածկուին (Յովանապատ Պար. Բ. ԻԴ):

Ե. Հրեայ պատմչին այս խօսքերն՝ 66 թուականին Զատկի տօնին համար ըլլալով մեր նպատակէն չնեռացուներ զմնզ: Վասն զի՞ ծագաց երկրի այսչափ բիւրաւոր մարդոց գալ խըռնիլ յելուսաղէմ տօնը կատարելու համար, յայսնի կը ցուցընէ՝ թէ հաստատուն ու ամենուն ծանօթ օրէնք մը կար զոր երկար ատեն առաջ գիտէին ամենքն, որով այդ 66 թուականին Պատեքն ամենայն հաւանականութեամբ դարնանային լուսնի լրման կատարուած է. որ է 29 մարտի, եւ ոչ յաջորդ լրման՝ որ է 28 ապրիլի:

Զ. Յովսեպոսի այս հատուածն ցոյց կուտայ՝ որ Սիւրբոյ զատաւորին մեկնելէն վերջը Փլորոս բաւական ժամանակ Կեսարիա մնաց. Այդ օրերուն կառավարչին կանխանկատ դիտամբ հրէից դէմ ըրածներն կը յիշատակէ Պատմիչն, որոց հետեւութիւնն եղաւ այդ քաղաքին մէջ ծագած ահարկու կորւն՝ որ հոռվմէական ու յուղայեան մարտին ծագումն տուաւ. Այդ տեղացի յոյն մը հրէից ժողովարանին քով ունեցած հողն չարաչար գործածելով հրեայք կը զիմեն Փլորոսի, որ բաւական արծաթ քաղելէ յետոյ խոստման վրայ չկենալով կը մեկնի քաղքէն:

Յաջորդ օրն որ չարաթ էր՝ կ'ըսէ Պատմիչն, յոյնք կ'ըստիպէն գհրեայս Կեսարիայէն մեկնելու:

Ե. Այս շաբաթ օրն մայիս 3 ի շաբաթ օրէն վերջ չկրնար ըլլալ. վասն զի այս պատմութեան շարունակութեան մէջ Յովսեպոս մայիսի 16 ին ուրբաթն կը յիշէ:

Այս շաբաթ օրէն վերջ հրեայք կը դիմեն առ Փլորոս որ չարաչար կը պատմէ զիրենք. եւ Երուսաղէմ զրկած պատգամաւորներուն անպատութեանն համար՝ ճամբայ կ'ելլէ հարկաւոր եղած ուժովն դէպ ՚ի հռն, եւ մայիս 14 ին չորեքշաբթի օրը կը հասնի Այսպէս առաջ տանելով պատմութիւնն մայիսի տասնուվեցն կը նշանակէ, որ ուրբաթ էր 66 ին:

Ուստի Երուսաղեմէն մինչեւ Կեսարիա եւ անկէց մինչեւ ուրիշ քաղաք մը՝ որ Երուսաղեմէն վաթսուն մզոն է, ու դէպ ՚ի հրէից մայրաքաղաքն գալն հաշուելով՝ կը տեսնեմք որ Կեսարիոյ մէջ նշանակած շաբաթ օրն առ նուազն մայիսի 3 նկրնայ ըլլալ, ինչպէս որ քիչ մը յառաջ ըսինք:

Բ. Այս բացատրութեամբ կը տեսնուի որ Պասեքին եւ մայիս 3 ին մէջ՝ եթէ ապրիլ 28 ին կարծենք առնն՝ հնիգ օր կը մնայ, որ այդչափ գործոց համար բաւական չէ բնաւ. ուստի ստիպեալ ենք ըսելու՝ հնչպէս որ է իսկ՝ թէ մարտի 29 ին գարնանամաթ զիշերահաւասարին. առաջնու լրման լուսնին 66 թուականին հրեայք իրենց Պասեզն կատարած են:

Այս աօնէն վերջ հռոմայեցի երկու գաւաւորք Կեսարիոս եւ Փլորոս կը դամնան Երուսաղեմէ ՚ի Կեսարիա, 89 հազարամեղը հեռաւորութիւն. որ հազիւ երկու օրէն կրնար Կարուիլ. Կեսարիոսի երթալէն յետոյ Փլորոս բաւական եւ մանաւանդ երկար ատեն կը մնայ հռն, ապա ուրիշ տեղեր կ'այցելէ մայիս 3ին:

Այս ամենն եւ մանաւանդ եղածներն միանգամայն նկատելով, ըստ պատմութեան Յովանապատի, յայտնապէս հնիգ օրէ աւելի ժամանակի կը կարուիլ. այսպէս ոչ թէ ապրիլի լուսնին լրման՝ այլ մարտի 29 ին կը հաստանինք թէ Զատիկին տօնած ըլլան հրեայք 66 ին:

Յովուեպատ նոյն տարին օգոստոս 14 ին ուրիշ հրէական տօն մ'ալ կը յիշէ. (Պար. Բ. 1.Ա). առկայն հին հրէական տօներէն հիմակ չնշուած ըլլալով՝ հին տումարներու մէջ պրպաել անհնար եղած է:

Թ. Հին երբայական տումարին Պասեքի թուականն հաստատելու համար Յովսեպատոսի յիշատակած Զատիկին թուականն կարեւոր է ծշկել. այս ընելով՝ Երուսաղեմի կործանումէն առաջ հրէական Զատիկներուն հաստատ կանոնաւ դարնանալին

զիշերահաւասարին պաշտօնական ժամանակին անմիջապէս յաշորդող լուսնի լրման՝ կատարուին կը հաստատուի. որով մարտ 25 է մինչեւ ապրիլ 24 միջոցին: Երուսաղեմի աւերումէն առաջ կատարուած Պատեգներն՝ որոնց թուականն յուլեան տումարին վրայ հնար է գտնել՝ այդ սահմանեալ միջոցին մէջ կատարուած են: Եւ 66 թուականին Զատիկին՝ զոր ամիս մը ետանիլ խորհած էին ոմանք, վասն զի Տաղաւարաց տօնէն եօթն ամիս կը հեռանայ ըստ մեր հաշւոյն, (29 մարտ — 22 հոկտեմբեր), նոյն սահմանեալ միջոցին մէջ կատարուած է. եւ ամիս մ'ալ աւելեաց կայ:

Փ. Մարտ 29 էն մինչեւ հոկտեմբեր 22 որ է տօն տաղաւարաց եօթն ամիս ունինք լուսնական. եօթներորդն թշրի ամսէն առաջ զրուած աւելեաց ամիսն է: Քիչ առաջ ըսինք՝ որ հիմակուան հրէից տոմարին մէջ աւելեաց ամիսն նիսանէն առաջ կը զրուի, ձմերուան վերջը՝ Դիաելի է որ ներկայ տումարն չորրորդ գարէն ընդունած է իր նոր կանոններն, եւ որով Երուսաղեմի կործանումէն առաջ եղած կանոններէն շատ բան փոխած է: Այսպէս Ս. Գիրք, Յովս եպիսկոպոս եւ հին հեղինակներն տարիներն գարնան կ'ըսկոին նիսան ամսով. մինչդեռ այժմեան հրեայք միշտ քաղաքական տարի կը համրեն, վեց ամիս աւելի ուշ, թշրի 1 էն սկսելով:

Դարձեալ հին տումարն տարեդարձներն ու տօններն տերիւ փայլի զրութեամբ կը ճշգէր, այսինքն արեգակնային տարւոյն սահմանաւ. մինչդեռ հիմակուանն տամնուինը տարեկան լուսնի ըլլանաւ:

Դալով հին տումարին աւելեաց ամսոյն տեղւոյն, թէպէտ եւ հին հեղինակները լրած են, սակայն յայտնի է որ նիսան ամսէն առաջ երեքտասաններորդ ամիս մը կը զնէին իրը աւելեաց՝ երբ պէտք ըլլար Պատեգն (15 նիսան) գարնանային դիշերահաւասարէն անդին անցունել. այսինքն երբ դիշերահաւասարէն չէր կանխէր այս յաւելուած ամսով:

Յովսեպպոս Տաղաւարաց մովսիսական տօնին վրայ խօսեալով այս աւելեացին նման ուրիշ մ'ալ թշրի ամսէն առաջ կ'երեւի թէ ունէր հին տումարն, որով Տաղաւարաց տօնն աշնային դիշերահաւասարէն անդին կ'անցնէր: Կամ լաւ եւս ըսելով թշրի 15 ն (Տաղաւարք) աշնան դիշերահաւասարէն չէր կանխէր այս յաւելուած ամսով:

Յովսեպպոս Տաղաւարաց մովսիսական տօնին վրայ խօսե-

Եով կ'ըսէ, Թշրի 15 ին է, երբ տարին դէպ ՚ի ձմեռն մտած է։
(Յովս. Հնախօս, Գ. Ժ.)։

Հոչակաւորն Փիլոն որ Յովսեպոսէն քանի մը տարի ա-
ռաջ գրած է՝ կ'ըսէ իր գրուածոց մէջ շատ տեղ՝ թէ երկու
զիշերահաւասարներն հրէական երկու մեծ տօներու նշանակ
են. այսինքն, գարնան զիշերահաւասարն՝ Պատեթի ժամանակ,
աշնան՝ Տաղաւարաց :

Այս վկայութիւնք խորհել կուտան մեզ որ աշնան տերիսիան՝
յուղեան սեպտեմբերի 24ին վրայ հաստատուած՝ եւ պաշտօնական
թուական, հին ատեն հրէից Տաղաւարահարաց տօնին սկզբնա-
կան սահմանն էր. որով աւելեաց ամիսներն թէ Նիսանէն եւ
թէ Թշրիէն անմիջապէս առաջ կրնային զրուիլ, ըստ որում այդ
տօներէն մին կարգադրելու համար կարեւոր է։

Այսպէս համարելով 66 թուականին Տաղաւարքն հոկտեմ-
բեր 22 ին կ'ունենանք : Լոռումն լուանին (15 երորդ օր) առջի
լուսնական ամսոյն՝ Սեպտ. 24 ին տերիսիայէն մի կամ երկու
օր առաջ պատահած էր, որով Տաղաւարաց տօնինը չէր, եւ ոչ
իսկ Թշրիի լուսնական ամիսն. Սուրբ տարւոյն այդ եօթներորդ
ամիսն՝ աւելեացն էր. Ցածորդ ամիսն էր Թշրի, եւ Տաղաւա-
րաց տօնն (15 Թշրի)՝ այս կանոնաւ սեպտեմբերի 24 ի տե-
րիսիային յաջորդած առաջին լուսնի լրման հետ զուգուեցաւ
եւ բնական թուականն առաւ տոմարին մէջ։

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՑ

Եարունակութիւն անցեալ բուեն.

Մարգարէ կը նշանակէ Տեսանօյ, զի աստուածային գաղտ-
նեաց տեսանօղ է եւ թարգման. Որով Տեսանօյն կ'ըլլայ մտերիմ
Աստուծոյ, ընտանի, բարեկամ, ինչպէս եւ Քրիստոս կ'ըսէ յԱւե-
տարանի, Յովհ. Ճ. 14, 15. Դուք բարեկամք եք իմ... ոչ եւս կր-
չեմ զձեզ ծառայս, զի ծառայն ոչ զիտէ զինչ զործէ տէրն
նորա, այլ զձեզ կոչեցի բարեկամն, զի զամենայն զոր լուայ
՚ի հօրէ իմմէ ծանուցի մեզ. Այսպէս եւ Տեսանօյն, որ նորա

բարեայ հաղորդ կը խօսի եւ կը գործէ։ Այսպէս Նմմաւուն
գնացօլ երկու աշակերտք՝ զգիտելով թէ ընդ Յիսուսի կը խօ-
սին՝ Այր մարգարէ կ'ըսէին Յիսուսի համար, հզօր արդեամբք
եւ բանիքը. Դուկ, իԴ. 19. Դարձեալ Տեսանողն ծածկագէտ
կը նշանակէ եւ սրտագէտ, Մարգարէից սեպհական էր նաև
յորդեռանդն ոգւով մահկանացուաց սովորականէն գեր ՚ի վերոյ
ճառել. կերպով իսէիք կիսացի նման ըսեմ. Ա. Մնացորդաց իԵ,
1, 2, 3, եւայն. Տեսանողն կ'երգէ, տաւոր եւ բնարօք եւ
ծնծդայիք... երգեն զգոնուրինս եւ զօրինուրինս Տեառն. Կը
նուագէն բանիքն Աստուծոյ, Մարգարէանալ' նմանապէս եր-
գել է զօրհնութիւն. ինչպէս Դուկայ Ա. 67. եւ Զաքարիա հայր
նորա լցաւ, նորով սրբով, մարգարէացաւ. (երգեաց) եւ ասէ.
Օրիեալ... այլ միշտ յորդեռանդն ոգւոյն հետ խաղաղիկ հան-
գարտութիւնն պահելով, զարժանին Տեառն։

Հին Օրինաց մէջ տեսանողաց հաստատութիւնն՝ Խրայել-
եան ժողովուրդն հեթանոս ազգաց չար օրինակին հետեւե-
լու վասնգէն զերծ պահելու համար էր. ինչպէս կը տես-
նեմք Բ. Օրինաց ԺԸ, 9 մինչեւ վերջ. յորում 15, 18, 19, 20,
մարգարէից վրայ է խօսքն. Զորս ճանաչելու եւ սառւգելու
համար նշաններ կու տայ. աստի ծագումն առաւ Խրայելացւոց
մէջ առ անին խնդրոց համար իսկ զիմել առ Տեսանողն. ինչպէս
կ'ըսէին. Եկալք երբիցուք առ. Տեսանողն. Տես Ա. Թագ. Թ,
9.— Դ. Թագ. ԺԴ, 1.— Դ. Թագ. Ա, 2. եւայն։

Սամուելէ սկսեալ մարգարէք հասարակաց մարդ են եւ
կը գործեն, զգուշացունելով զիսրայէլ ՚ի կուսպաշտութիւնէ եւ
հաւատարիմ պահելով առ Աստուծօ. Այսպէս էր մինչեւ Բա-
բելոնէն զարձն Հրէից. յորում ժամանակի նախկին Տեսանողաց
նման կ'առանձնանան այլ եւս ժողովրդեան հոգէն. ինչպէս կը
տեսնեմք Աւետարանին մէջ զՄիմէն, Աննա, Զաքարիա, Եղի-
սաբեթ եւ զԱստուծամայրն. Այս լուսեթեան այլ եւ այլ մեկ-
նութիւններ կը արուին. այլ մեզ լաւագոյնն կը թուի ըսել՝
թէ ՚ի գալ լրման ժամանակի՝ մարգարէութեանց աւարտման
պահուն Հոգւոյն Սրբոյ առատութեամբ զեղումն աւելի եւս
հաստատութեամբ երեւցունելու համար էր, որ կանխաւ ասաց-
եալքն պիտի հաւասաէր ամենայն մարմնոյ պարզեւելով զնոյն
չնորհ. Այսպէս եւ Պետրոս Յովելիհայ մարգարէութիւնն Պիհ-
տակոստէից օրն կը կրկնէ. եւ . . . նեղից յՈգոյ իմմէ ՚ի վե-
րայ ամենայն մարմնոյ եւ մարգարէասցին. Գործք, Բ, 17, 18.

Նորածին Եկեղեցւոյ համար Տեսանողաց հաստատութիւնն
յուղայականէն աւելի կարեւոր էր. զի սոքա ՚ի հեթանոսաց եւ
՚ի Հրէից ժողովեալ Եկեղեցին պիտի կազմէին. որոց առաջինք
շատ զիւրաւ կրնացին Դիմքից եւ Կիւսից հետամտիլ. Առ այս
բաւականանայ միայն Դործոց ժթ. 13 — 19 հատուածն յիշա-
տակել, որոց վերջինն կ'ըսէ. եւ բազումք ՚ի կախարզասա-
րացն բերեկն զգիրսն, այրեկն առաջի ամեննեցուն. եւ համա-
րեցան զգինս նոցա եւ գուսնէին արձարոյ բիւրս հինգ. Աստ
լաւ է կրկնեն՝ թէ ինչպէս Վարդապետարանն այս կէտին վրայ
կը պնդէ. Որդեակ իմ, մի՛ լինիր հաւադէտ. զի ՚ի կուապաշ-
տուրին տանի. մի՛ կախարդ, մի՛ զէտ, մի՛ սրբարար, եւ մի՛
կամիցիս զայն տեսանել. զի այս ամենայն ծնանի կուապաշտու-
րինս. Գ, 6, 7. Մոգութեան արուեստն են ասոնք. եւ առ այս
ե. զլ. կուապաշտուրին եւ մոգուրին միանդամայն կը դնէ:

Տեսանողաց յատկութիւնք են՝ նախ. կանխասացուրիմն.
տես. Մատթ. ժԱ, 13. Ա. Պետր. Ա, 10. Երկրորդ՝ Երգել
Տեսոն զօրհնուրինս. Ղուկ. Ա, 67. եւ ուսուցանել կրօնից
վերաբերեան. Մատթ. է, 22. Առ Ա. Կորընթ. ժԸ, 4. կը
կարդամք. Ամենայն այր՝ յորժամ յաղօրս կայցէ կամ մարզա-
րեանայց. . . եւ ամենայն կին՝ յորժամ յաղօրս կայցէ կամ մար-
զարեանայցէ. այս տեղ մարզարեանալ բառն՝ ի Հոգւոյն զրդեալ
աղօթքն կը նշանակէ. ինչպէս Դործոց մէջ կը տեսնեմք Դ,
24 — 31. յորում սքանչելի է յոյժ մարդարէական աղօթքն ՚ի
զրդմանէ Ս. Հոգւոյն. որով Հոյոյն Օրինաց եւ Մարդարէից
պատշաճ յիշատակութիւնքն պարզապէս կը յանդիմանեն Նո-
րոյս Եղելութեանց հետ. Հոյոյն կը տեսնեմք եւ Աստուածամօր
Մեծացուսցէին մէջ. Նոյնպէս Դործոց Բ, 17, 18. Մարդարէ-
անալ բաց ՚ի վերոյիշեալ իմաստներէ՝ նաեւ շինել, յարորիլ, կը
նշանակէ. Ա. Կորըն. ժԴ, 4. քինել զփրտս. Անդ, 24, 25. ու-
սուցանել, վարդապէտել. Անդ, 31.

Թէպէտ եւ այսափ այլ եւ այլ իմաստներ ունի Տեսանօին՝
սակայն Վարդապետարանիս խօսքն Քրիստոնէից յատուկ դա-
սու մը վերաբերելով՝ իւր ինչն լաւ ըմբռնելու համար՝ քան
զորս մեղ կը պակասին այլ կարեւոր գրենոյ պէտք ունէինք:
Սակայն Տեսանողաց հաստատութիւնն առաջին դարուն մէջ
զարդելովն՝ Վարդապետարանս միակ անգին գանձ մը կը հաս-
նի մեր ձեռքն Ա. Դարուն առաջին մասէն. Յովհաննու. Յայտ-
նութիւնն Տեսանողաց լեզուն կը պարզէ մեզ. Հերմայի. ժԱ.

հրամանքն առաւել կամ նուազ կը խօսին ընտրութեանց վայ:

Այլ երբ Մոնտանոսի հերեսիովտութիւնն սկսաւ՝ Քրիստոնեայ գրիչք նախկին Եկեղեցւոյ Տեսանողաց վրայ խօսել ոկանն: Ընդդէմ Մարկինի՛ Տերառողիանոս Ե, 8, Աստուծոյ միութիւնն Կ'ապացուցանէ Առաքելոյն խօսքերով. ըստ որում մի եւ նոյն Հոգւոյ են այլ եւ այլ չորհք, եւ Նորոց եւ Հնոց կտակաց հեղինակ մի Աստուծած է. եւ ասլա կը յարէ. Յուցցէ արդ Մարկին զշնորհն Աստուծոյ խրոյ. մարգարես՝ որք ոչ ըստ մարդկան՝ այլ ըստ հոգւոյն Աստուծոյ խօսէալ, որոց սպասմեալ զեղեցսն եւ, զծածուկս սրտից յայտնեալ . . . Ասսացէ Սաղմոս ինչ(1), Տեսիլ(2), Աղօրս(3) հոգեւորս, ՚ի ջնջմանէ Հոգւոյն(4). . . Այլ երեւ հեղուին ինձ զայդ ամենայն հաւաստի առնել համաձայն օրինաց եւ, հրամանաց եւ, կարգաց Արքային՝ Աստուծոյ ինում և առանց Երկմտութեան եւ, Քրիստոսն եւ, Հոգին եւ, Առաքեալն: Տերառողիանոս այս խօսքէն՝ եւ այլ մատենագրաց ըստէն՝ զորս ՚ի ծանօթութեան նշանեցինք, կրնանք կերպով իւիք Նորածին Եկեղեցւոյ մէջ Տեսանողաց հաստատութեան առ ինչն եւ ինչն հասկընալ: Առքա ՚ի Հոգւոյն շարժեալ եւ, վարեալ են (Բ. Պետր. Ա, 21). ՚ի Ջինուրին՝ ՚ի յորդոր եւ, ՚ի միսիքարութիւն եղբարց. (Ա. Կորճն. Ճ. 3), առ, ՚ի զօրմնութիւնն Տեսան երգել, այս է Սաղմոսն:

Եւսեբեայ յիշատակած հաստուածի մը մէջ՝ անանուն ոմն Քրիստոսի աստուածութիւնն ապացուցանելու համար ընդդէմ Արտեմոնի՝ Նոր Կտակարանէնքն յառաջ բերելէ ետք՝ Հաւատացելոց Սաղմոսքն եւ, երգըն կը կցէ. յորս Յիսուս Քրիստոս՝ Բանն Աստուծոյ կը հռչակուի. Սաղմոս եւ, երգը եղբարց ՚ի սկզբանէ գրեալը ՚ի հաւատացելոց զՔրիստոս Բան Աստուծոյ հոջակեն աստուածաբանէլով. ՚ի սկզբանէ բառիւ՝ իր Ժամանակ հաւատացելոց մէջ ծանօթ երգոց եւ սաղմոսաց հնութիւնն ցոյց կուտայ. որք նորածին Եկեղեցւոյ մէջ Տեսանողաց սլաշտաման զործ կը համարուէին: Աստուածաբանէլ զՔրիստոս Աստուած զստանել ըսել է: Անանունիս սոյն խօսից հետ համաձայն է եւ Պլինիոս կրտսերոց խօսքն. Գիրք Ժ., Թ. Պ. Պարտ. Ժ. 9,

(1) Եւս. Պամ. Եկեղ. Ե. Ել. Ե, ԵՊ, 1.: (2) Կորընք. Ա. Ժ. 6, 26. Գործ. Ժ. 10 Եւայն: (3) Վարդ. Ժ. 14: (4) Վարդ. ԺԱ, 9:

գրելով, 'ի քերանոյ ուրացելոց խմացեալ. Եւ զայս արդարեւ մեղք եւ յանցանք նոցա մեծամեծք հաստատեին, զի ընդ այզն առակօսուն ժողովեալ՝ երգ Քրիստոսի որսին Աստուծոյ ընդ միմեանս երգել. Յորում զիտելի է զի 112 թուականին՝ յորում այս թուղթ զրուած է, Բիւթանիոյ Եկեղեցւոյն երգած երգն հին կը նկատուի. Եւ այս երգը Փառաբանութեան տեսակէն չեն, այլ Սադմոսը եւ երգը մարդարէականք:

Անալիոքեան ժողովոյն Հարք՝ (ամ Տն. 270՝ լինչպէս Եւսեբեայ Եկեղեցական պատմութեան մէջ կը կարգամք. է, և.) ընդդէմ Պաւղոսի Սամոստացւոյ՝ որ հին Սադմոսը եւ Նրգըն եղծած էր, յորս Յիսուսի Ծեառն մերոյ աստուածութիւնն կը հոչակռւէր, կ'ըսեն. որսին ՚ի նոր ժամանակի եւ ՚ի նորոց մարդոց զրեալ. Այսու՝ ոչ թէ Սամոստացւոյն իբր այն զայնս նկատեն կը հասկըցուի, այլ զի եթէ այնպէս նորոգոյն ժամանակաց եւ նորոգոյն մարդոց լինէր այդ՝ եղծումն ոչ յանցանք եւ ոչ մեղք չէր համարուեր. լինչպէս ըրաւ Լաւողիկեան ժողովն՝ առանձնականաց ոմանց երգերն ջնջելով, զի չէին ՚ի Հոգւոյն Ահա այդ պատմենին հաստուածն. Այլ եւ զՍադմոս՝ եւ զերգս ՚ի Տէր մեր Յիսուս Քրիստոս՝ իբրեւ նորս եւ. ՚ի նոր մարդոց յօրինեալս խափանեալ. . . Ա. Դիմումիոս՝ Յդ. Խոստանց զրոց հաստուածի մը մէջ, (որ Աղեքսանորիոյ Հայրապետ էր, Եւսեբեայ Եկեղ. Պատմ. է, իդ ՚ի մէջ յիշատակեալն,) կը գովէ զնեպոտէս Ս. Գրոց ուսման հետամուռ լինելուն համար, եւ սաղմոսէրգութիւնմբ բազմու հրձուեր ընդ բազում եղբարս. Սադմոսէրգութիւնն՝ սաղմոսն է. Այսու՝ Եկեղեցւոյ հին սովորութեան հետամուռ լինել կը ջանային ասլա ժամանակաւ Հաւատացեալք:

Այս խօսքին հաստատութիւն է նաեւ Սամոստացւոյն Պաւղոսի ըրածն. զի հին քրիստոնեայ Մարգարէից երգերն ջնջելով՝ նորեր հնարած էր ինքն, յերկնուատ առաքեալ հրեշտակ. կոչելով զանձն, եւ զայնս Զատկի սուրբ պաշտաման՝ Եկեղեցւոյ մէջ կանանց երգել կուտար:

Այս երգոց վրայ կը խօսի Առաքեալն. Այլ մանաւանդ լցարուք Հոգով. խօսել ՚ի սիրոս ձեր սաղմոսիք, եւ օրինութեամբ եւ երգօր նոգեւորօր. երգել եւ սադմոս ասել ՚ի սիրոս ձեր Տեառն. ՚ի սիրոս ձեր՝ պէտք է հասկընալ՝ ոչ թէ լուելայն առ անձին, այլ լուելեայն ընդ ընկերին, եւ սիրան համաձայն ընդ լոգուին. Գոհացարուք յամենայն ժամ ՚ը վերայ ամեն-

նայնի, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, Հօրն եւ
Աստուծոյ: Եվես. Ե, 19 — 20: Այս վերջին բառերով գոզցես
Տեառն ըրածն կ'ակնարկէ 'ի վերջին Ընթրիս՝ Ա. Դոհութեան
աւարտումէն յետոյ՝ միասին օրհնութիւն մատուցանելով. եւ
օրհնեցին եւ ելին. Մթթ. ԻԶ, 30. 'ի Խաչ կ'երթայ, Նոյն խօսք
կրկնուած հն եւ առ Կողոս. Գ, 15 — 17. . . . Եւ գոհացողք
լինիշիք. զի բանն Քրիստոսի բնակեսց: 'ի ձեզ առաստապէս,
ամենայն իմաստութեամբ ուսուցանել եւ իրատել զմիմեանս,
սադմոսիք եւ օրհնութեամբ եւ երգովք նոգեւորօք, եւ շնորհօք
օրհնել 'ի սիրոս մեր զԱստուած. . . . զնացողք լինիշիք զԱս-
տուծոյ եւ զՃօրէ նոյա: Նոյնպէս Ա. Կորըն. ԺԴ, 26. սաղ-
մուերգութիւնն կը նշանակէ: Տերտուղիանոս ընդդէմ Մար-
կիոնի յիշեալ տեղն կ'ըսէ. Սադմոս ասեն: Եթէ Տեսանողաց յա-
տուկ էր այս՝ սակայն այլ հաւատացեալք եւս նոյն չնորհէն կը
վայելէին:

Տերտուղիանոս ջատագովականին մէջ զՄարկիոն կոչելով 'ի
դատ՝ կը հարցունէ. Ուր են 'ի ձեզ 'ի լեզուս խօսողքն, ուր
որոց յայտնութիւնք ըլլան եւ տեսիլս տեսնեն: Տես Պետրոսի
տեսիլն, Գործոց Ժ, 10:

Եւ ապա կը յաւելու Տերտուղիանոս. Ալօրս ինց (ասեն):
Լուծմանց մէջ տեսանք՝ զի Ալօրք եւ Ալօրս առնել ըսելով
Քրիստոնէից ժողովոց Գոհութեան աղօթքն կը հասկցուի:
Վարդապետարանն Տեսանողաց իշխանութիւն կուտայ գոհանալ
որչափ որ ուզեն. Ժ, 14: Այս աղօթք՝ լինչպէս նաեւ մարդա-
րէական երգք՝ Տերտուղիանոտ ժամանակ պէտք է գտնուէին,
Վարդապետարանին գոհացականք՝ Հոգւով Սրբով լցեալ Մարդա-
րէի մը երկ կը թուին. միակն՝ որ մեզ հասաւ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐՅՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԴՄԱՆԵՑ ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակարիմն. Տես թիւ 21)

Բայց Օգոստինոս՝ խարելով Մռնիգան, կը կարծէր որ առնել
պիտի նոտէր, թող տալով իրեն որ առանձին երթար մինչեւ
նաւահանգիստ իրեն բարեկամին հետ, այն յոյսն ալ պարապի
ելաւ. Սրբուհին իրենց հետ գնաց մինչեւ ծովեղերքը. Մութը
կը կոխէ, փոթորկայոյզ ծովը կամաց կամաց հանդարտելու վը-
րայ է, բայց տակաւին իւր վերջին ալիքներուն կտաալութիւնը
քարաժայոնց դէմ կը խորակէ. հովը դրսէն փչելով՝ բոլոր նա-
ւերը զէպի երկիր կը քշէ. եւ այն նաւն որուն մէջ Օգոս-
տինոս եւ բարեկամը պիտի մօնային, խարիսխ նետած՝ յաջո-
ղակ հովի կը սպասէ, որովէս զի առագատաները բանալով նա-
ւահանգստէն դուրս ելլայ:

Օգոստինոս եւ բարեկամը՝ Մռնիգա ալ քովերնին, վեր վար
ժուռ կուգային ծովեղերքի վրայ, սպասելով որ հովը գառնայ.
այն իրիկուան համար կը գուշակուէր փափոխութիւն, բայց Սըր-
բուհւոյն զրած պինդ առաջազրաւթիւնը կը նեղէր զիրենք. եւ
որովհետեւ ժամերը կ'անցնէին, զիշերուան մթութիւնը կը
թանձրանար, եւ հովը միշտ նոյն ուղղութեամբ կը փչէր, Օ-
գոստինոս եւ ընկերը կը սկսին բարձր ձայնով խօսակցիէ, ըսիէ
թէ այս զիշեր ճամբայ ելլալը անկարեիլ կ'երեւայ, պէտք է
քնանալ, այս լուրը Մռնիգայի ականջին շատ անուշ զարկաւ,
վասն զի վերջին ծայր յոդնած էր. ասոր վրայ՝ Օգոստինոսին ալ
վրայ տալով եւ խօստանալով դարձեալ թէ հալրենիքն պիտի
չհեռանայ, զիրջապէս կը համոզուի որ երթայ քիչ մը հանդչին

Նոյն ծովեղերքի վրայ, խարիսխ նետած նաւուն մօտ, մա-
տուռ մը կար սուրբ Կիսրիանոսի նուիրուած՝ Կարթազինէի ե-
րևուելի ևսկիսկովոսին, այսօր նաև անոր աւերակաց հետքը կը նըշ-

մարուի. այն մատրան մէջ Մոնիկա կը պատսպարուի, վասն զի իւր մտատանջութեանը պատճառաւ աւելի հարկաւորութիւն կը դգար աղօթելու քան թէ քնանալու։ Հոն գիշերն՝ ի բուն աղօթելով եւ արտասուելով կ'անցընէ։ Փ'նչ կը խնդրէր քեզմէ, ով Աստած իմ, կը զոչէ սուրբ Օգոստինոս, կ'աղաչէր՝ կը պադատէր քեզի որ այն ճամբորդութեանս թոյլ չտաս։ Բայց զուն աւելի բարձրէն նկատելովդ և անոր բաղճանքն ուզելով կատարել, մերժեցիր այն ժամանակ անոր խնդիրքը, թոյլ տալով որ իս Խտալիա ամսնիմ, ուր փրկութեանս չնորհքը պիտի ընդունէի քեզմէ, այն չնորհքն որ մօրս ամենօրեայ աղօթիցը մէկ հասթիկ նսղատակն էր։»

Նոյն գիշերը հովը վերջապէս կը փոխուի, առագաստները կ'ուռին, խարիսխները կը վերնան, եւ առաւօտեան արշալուսոյ առաջին նշողներէն առաջ՝ Օգոստինոս նտուոն խելքը նստած, աչքերը տնկած զէպ ի մատուո, որուն մէջ մայրը կ'աղօթէր, կամաց կամաց կը կորսնցընէ հայրենական ափունքը։

Առառուն՝ Սրբուհի Մոնիկա մատրէն ելլելով, երբոր ծովեղերքը պարապ եւ նաւը գացած կը տեսնայ՝ «յաւէն խելքը զլիւէն կ'երթայ» Հոն մէյ մը վեր մէյ մը վար վազվելով, իւր ճիշերովը ծալիզերքը կը թնդացընէ։ կը մեղադրէ իւր զաւակը, կը զանգատի Աստուծոյ, որ իւր աղօթքը արհամարհած էր. աչքը չորս զին պարացնելով, նաւ մը կը փնտոէ, որպէս զի իւր Օգոստինոսին ետեւէն վազէ ալիքներու վրայէն որմնց վրայ առանց իրեն օգնականութեան կրնար կորսուիլ, եւ երբոր միտքը կուգայ Հոռվմ քաղքին շատ աւելի մորկայոյզ վիճակը, ուր որ քանի մը օրէն պիտի մտնար, այնպիսի մունջ եւ յուսահատ վիճակի մը մէջ կ'իյնայ որ ալ իւր զգացմանցը տէր չըլար։ «Եյնշափ կը սիրէր զիս, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, որչափ որ մայր մը իւր զաւակը այնպէս սիրած չէ երբէք. եւ չզիտնալով ապագայն, եւ այն ամէն ուրախութիւններն, ով Աստուած իմ, զոր կը պատրաստէիր իրեն նոյն իսկ իմ այն փախատէն, կուլար, կ'ողբար, եւ սրտառուչ ճիշեր կ'արձրկեր. եւ այն զաւակն որ ատեն մը այնքան ցաւօք ծնած էր, արդ անհամեմատ եւս ցաւօք կը խնդրէր։»

Հուսկ յետոյ, արցունք թափելէն յոդնած, շունչը կտրած, հազար անգամ իւր զաւակը անգութ եւ ստախօս մեղադրելէն վերջը, եւ անոր ետեւէն վազելու համար ձեռքին տակ միջոց մը չունենալով, կը զաննայ ի թագաստա, հոն թափելու հա-

մար, ամինչեւ իմ դարձիս օրը, կ'ըսէ սուրբ Օգոստինս, այն
ամէն տեղուանիքը ուր որ ինծի համար ազօթելու պիտի նսափւ

Օգոստինոս 383 ին՝ հաւանականաբար Սեպտեմբեր ամսոյն
մէջ Հոռվմ կը համնի, դպրոցներու հանգստեան օրերը. կ'ու-
զէինք դիտնալ թէ ինչ ազդեցութիւն ըրած է անոր վրայ այն
մեծ քաղաքն, որն որ տակաւին իւր ամէն շքեղութեանը եւ
փառաւորութեանը մէջն էր Բարբարոսաց աւերքը զեռ դպած
չէր, եւ ժամանակին ալ անոր յիշատակարաններն եւ հոյակապ
չէնքելուն քարերը հսութեան գոյներով ներկոծ ըլլալով, փա-
ռաւորագոյն աեսութիւն մը կ'ընծայէր անոնց Քսան աարի ա-
ռաջ Տալմացիայի՝ զրեթէ բարբարոս երիտասարդ պատմանի մը,
Հերոնիմոս անուն, մեծ աշխուժով պտրտած էր հոն, վաղզե-
լով մերթ Կապիտոնէն Բանքէոն կոչուած ամենաղից մեհեանը,
մերթ Քոփկէ՛ Անորբիանոսի թումբերը, հնչեցնելով հրապա-
րակներու. մէջ Կիկերոնի բանաստեղծութիւնները, եւ գետնա-
դամբաններու մէջ իւր բարեկամներուն հետ՝ Վիրզիլիոսի հե-
տեւեալ առղերը երգելով,

«Ողբ ամենայն ուրեք ողորմք, եւ ընդ ահ

«Բազմադիմի համայն ուրեք սփուղ մահ. (Վիրդ. գ. բ. 541).
Նոյն աշխոյժն ունեցաւ արդիօք Օգոստինոս. ասոր սրտին ըզ-
դացմոնքները՝ թէպէտ եւ Հերոնիմովնին չափ կորովի չէին,
քայլ աւելի անուշ փափկութիւն մը աւնէին, եւ աւելի զորո-
վալից աղնուութիւն մը, այն շքեղազարդ եւ մեծաշէն յիշա-
տակարաններն, այն շրջապատ լայնատարած հորիզոնը, ջրմուզ-
ները, տաճարները, պալատները, յաղթական կամարներն որոնք
մարդուն կարողութիւնն եւ մեծութիւնը կը հռչակեն, շրջակայ
զիւղաքաղաքները՝ իլ աւերակներով եւ շիրիմներով, որոնք ա-
ւելի եւս վաևմութեամբ եւ սրանչելապէս կը քարոզեն աշ-
խարհքիս ընդունայնութիւնը. այս ամէնքը՝ տարակոյս չունինք
որ Օգոստինոսի հոգւոյն մէջ խորին ապաւորութիւն ձգած ենու
եւ եթէ իրաւ է որ մարդս որչափ տխուը է, այնչափ աւելի կը
հաճի այն երկիրներն որ մարդկանց մոխրովի շաղախած են, այն
քաղաքն ալ ուրեմն մեծ հաճութիւն պատճտած պիտի ըլլայ
Օգոստինոսի.

Այսու ամենայնիւ Հռովմ անցուցած մէկ տարին իրեն հա-
մար անտանելի կուղայ. մէն մի քայլ առնելուն, հոգւոյն մէջ
մնացած հաւատոյ վերջին կայծերն ալ մարելով՝ անյայտ կ'ըւ-
լան, աշնանային եղանակին մէջ՝ ծառերու չոր տերեւններուն նմանու

Հոռվմ հասածին պէս՝ մանիքեցւոյ մը տունը կ'իջնայ, ուրոն համար յանձնարարական թուղթ մ'ունէր. որչափ ալ անոնց զարդագետութիւններուն հիմայ հաւատք չընծայէր, սակայն չուղէր նաեւ բոլորավին կտրել իրենց հետ ունեցած յարաքերութիւնը: Հոն իրենց հետ նստելով՝ լսաւզոյն եւս կը հասկընայ եւ յայտնապէս կը տեսնայ այն որ կը կասկածէրսոսկ ի Կարթագինէ, ինքը մտերմութեամք կենցաղավարելով անոնց հետ եւ չխորշելով իրենց աղանդէն, անոնք ալ ամեննեւին չեն զգուշանար իրմէ, եւ ասանկով յայտնի կ'ընեն իրենց զարշելի բարքը, զայթակզական շուայտութիւններն եւ վերջին ծայր ապականութիւնը ամէն այլանդակ համաժամանքներովը. եւ այս ապականութիւնը նոյն իսկ Մանիքէսի զաղտնի սեպուած վարդապետութեանը հետեւութիւն ըլլալը հասկընալով, նոյն ընդ նոյն Օդոսաբնոսի աչքերէն վարազոյրը բոլորովին կը վերնայ, եւ աղանդոյն ինչ ըլլալը կը հասկնայ. կը խոռովի, կը զայրանայ եւ երդմամբ կ'առաջադրէ որ անկից ետեւ ամեննեւին յարաքերութիւն մը չունենայ, եւ ոչ իսկ կապակցութիւն մը Մանիքէսի աշակերտներուն հետո:


Անաարակոյս մեծ քայլ մը առած կը սեպուի այսպիսի առաջազրութիւն մը ընելով. ինչու որ ասանկով հիմակ փրկուաթիւն ճամբուն մէջ մտնալու համար՝ կը մնար որ աչքերը գէտի կաթողիկէ Եկեղեցին զարձնէ, եւ խնզրէ իրմէ այն ճշմարտութիւնը զոր ի զուր վնտառած է անկէց զուրս: Եւ այս վարմունքով՝ տարակոյս չկայ որ կ'ազատէր ինքզինքը այն ցաւ լալի եւ երկար աղէտքներէ, որոնց մէջ զեռ պիտի թափառական շրջի:

Նոյն ատեններն Եկեղեցին գեղափայլ եւ միանգամայն ստուերախառն լուսով մը կը շողար. այն ստուերները զմեզ փորձելու համար կուտար Աստուած իւր սուրբ հարսին, այս աշխարհիս պանդիխառութեան օրերուն մէջ: Ասդիս անդին՝ հաւատացելոց եւ կղերին մէջ կտյին այնպիսի թիժեր որոնք ամբարիշտ մարդկան ծիծաղը կը շարժէն, եւ ծշմարիստ հաւատացելոց սրտնեղութիւն կը պատճառէն: Բայց այն ստուերաց քով, ի՞նչ զարմանալի եւ պայծառ լուսաւորութիւններ չեն նրշմարուիր, սուրբ Պետրոսի նաւակին զէկը Դամասոսի ձեռքն է, սուրբ եւ երեւելի անձ մը իսկ քովի քարտուղարն այն Հերոնիմոսն է. որուն սրտին կորովութիւնն եւ թերութիւնները քիչ մ'առաջ պատմեցինք, բայց հիմա՝ լի աստուածային սիրով, եւ

ապաշխարութեան ոգւով. սկսած է ճոխացնել տուրք Եկեղեցին զօրաւոր եւ վսեմ գրութիւններովը։ Օգոստինոսին յիտալիա ճամբորդութեանը նախընթաց տարին, Քահանայապետը խել մը խնդրոց լուծում տալու նպատակաւ, ընդհանուր ժողով մը գումարած էր ի Հռովմ, եւ քրիստոնէութեան շատ երեւելի եպիսկոպոսները Դամասոս պապին հրաւէրն ընդունելով, հոն վաղեր եկեր էին. Միլանէն՝ սուրբ Ամբրոսիոս, Կիալրոսէն՝ սուրբ Եպիփան, Ագուլէէն՝ սուրբ Վաղերիանոս, Անտիոքէն՝ Պաւլինոս, եւ ուրիշ անթիւ առաքինազարդ անձինք։ Ուստի Օգոստինոս ականատես վկայ կը հանդիսանայ այն միութեան, ընդհանութեան եւ արդասաւորութեան, եւ կը տեսնայ այն փառաւոր եւ անժխտելի ապացոյցը զոր Աստուած տանութ անդամ միայն չնորհած է իւր Եկեղեցւոյն։

Նոյն ժամանակ Հռոմէական Եկեղեցին ուրիշ տեսութեամբ մը սիրուն տեսարան մ'ալ կ'ընծայէր աշխարհքիս, որն որ լաւ եւս պիտի զրաւէր Օգոստինոսի սիրած։ Կուսութիւնն եւ ընկերութիւնն՝ այս երկու քոյրերն, որոնք միևնույն օրը Գողգոթայի վրայ ծնած էին, ձեռք ձեռքի տուած, այս աշխարհքիս վրայ իրենց պանդխատութիւնը կը կատարէին, չուշաններ եւ վարդեր ցանելով իրենց ճամբուն վրայ։ Նոյն խակ Հռովմ քաղաքին մէջ, Սկիափինի, Դրաքոսի, Կամիլլի, Մարկեղիոսի սերունդները հիւանդանոցներ բանալով, հոն իրենց ազնուատոնմ եւ գետաբոյս օրիորդներն ամէն տեսակ ծառայութիւն կը մատուցանէին հիւանդայ, անոնց վէրքերը փաթթելով, ոտքերը համբուրելով, կը բռնադատէին աշխարհքս՝ ճանճառալու եւ խոստովանելու՝ սիրոյ պատուիրանին միջնորդութեամբ, անժխտելի ճշմարտութիւնը։

(Նարայարելի)



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան զիցը է
Կ. Պօլսոյ համար 40 դահնեկան:
Գաւառաց եւ օտար երկիրներու համար
բորբառքի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

Երաքանչիր թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի ներա ,Եկշի
թիւ 1, ուր պէս է դիմել բաժանորդագրաքեան և. բարոյն
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 1